

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

1978

Յունիար - Մարտ

Թիւ 1 - 3

1978

January - March

No. 1 - 3


S I O N

VOL. 52

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press
Jerusalem

ԵԶՐԻ ԱՆԿԱՆՈՆ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳԻՒՇԵՐ

Ա

Դպիր Եզրի անունին հետ քանի մը անկանոն գիրքեր կապուած են. ամենակարեւորը այն գիրքն է որուն, հայ թարգմանութեան մէջ, «Եզր Երրորդ» անունը կու տանք: Եզր Երրորդ գրքին սկզբանական բնագիրը Երրայերէն էր. սակայն այս Երրայերէն բնագիրը, ինչպէս նաև առաջին, յունարէն թարգմանութիւնը կորսուած են եւ այսօր կը մնան միայն քանի մը թարգմանութիւններ, որոնք այս յունարէն բնագիրէն կը բղիսին: Այս թարգմանութիւններէն մին է Հայերէնը, զոր Հ. Յովհաննէս Զօհրապեան առաջին անդամ տպագրեց 1805-ին Աստուածաշունչին մէջ: Ապա Հ. Սարդիս Յովհաննէ լեբատպեց նոյն բրնագիրը Անկանոն Գիրք Հիմն Կոտակարանաց հաւաքումին մէջ¹:

Այս հրատարակութիւնը երեք ձեռագիրներէ առնուած ընթերցուածներ կը պարունակէ: Այսօր մենք նոր հրատարակութեան մը վերջին հանգըլանին հասած ենք, որ քսանէ աւելի ձեռագիրներու վրայ հիմնուած պիտի ըլլայ: Կը յուսանք որ այս նոր գործով կարելի պիտի ըլլայ Եզր Երրորդ Գրքի հայ թարգմանութեան ամեննէն հին ձեւը գտնել²: Թողերդ Պէտք այս գրքին վրացերէն թարգմանութիւնը զտաւ եւ հրատարակեց: Ան գրեց որ այս թարգմանութիւնը հայերէն բնագրի մը վրայէն պատրաստուած է, բայց այս վրացերէն թարգմանութեան հայերէն օրինակը ամբողջովով տարրեր է մեր ներկայ հայերէն թարգմանութենէն³: Պէտք մտածեց որ կշմիածնի կամ երւասուդիմի մատենադարաններուն մէջ կարելի է հանդիպիլ ձեռագիրներու որ այդ երկրորդ հայ թարգմանութիւնը կը պարունակեն: Դժբախտաբար այն ձեռագիրներուն մէջ որոնք մենք թէ՛ Երուսաղէմ եւ թէ՛ Երեւան քննեցինք, այդ թարգմանութիւնը չի գտնուիք:

Եզր Երրորդ գիրքը երկրորդ հայերէն թարգմանութիւն մըն ալ ունի, բայց ասիկա այն հին թարգմանութիւնը չի որուն մասին Պէտք որից: Այս Երկրորդ թարգմանութիւնը Ոսկան Երեւանցի հրատարակեց 1666-ի առաջին հայերէն տպագրուած Աստուածաշունչին մէջ, էջ 719-744: Այս թարգմանութիւնը նոր գործ մըն է. ատիկա կարելի է սոտուգել մի քանի պատճառներով: Առաջին՝ այս թարգմանութիւնը յունարէն բնագրին ուղղակիօրէն ծանօթ չէ, այլ լատիներէն բնագրէն կը բղիսի: Երկրորդ՝ իր լեզուն եւ ոճը նոր են եւ հին հայերէնէն կը հեռանան, ինչպէս գիւրութեամբ կարելի է տեսնել հատուածներ կարգալով: Երրորդ՝ այս թարգմանութիւնը մէծ մխայներ եւ պակասութիւններ ունի (ի գլ. 36-103 Համար), ինչպէս բոլոր ուշ լատիներէն ձեռագիրները⁴: Զորբորդ՝ այս թարգմանութիւնը 17-րդ դարէն առաջ հայկական մատենագրութեան մէջ ամբողջովին անծանօթ կը մնայ:

¹ Վենետիկ, Միկարեան Տպարան, 1896, էջ 251-299.

² Եզր Երրորդ գրքի բնագիրը երկու ձեռագիրներու համաձայն հրատարակուեցաւ 1971ին. տես՝ M. E. Stone, Concordance and Texts of Armenian IV Ezra (Oriental Notes and Studies II; Jerusalem: Israel Oriental Society, 1971): Զեռագիրներն են՝ Երեան, Մատենագրան թիւ 1500, 1282-83 թ., և Երուսաղէմ, թիւ 1933, 1645 թ., Առաջինը մասնաւորապէս արժեքաւոր է:

³ R. P. Blake, "The Georgian Version of Fourth Ezra from the Jerusalem Manuscript," HTR 19 (1926), 305-307.

⁴ B. L. Bensly, The Missing Fragment of the Fourth Book of Ezra (Cambridge: University Press, 1875).

Լատիներէն աղբիւրէն քանի մը անսխալ հետքեր այս թարգմանութեան մէջ կ'երեւին : Լատիներէն թարգմանութեան նման, Ուկանի չորս գլուխները կը պարունակէ, որոնք բոլոր միւս թարգմանութիւններէն կը պակսին . երկու գլուխները գրքին ակիզիրը եւ երկու վերջաւորութեան : Այս գլուխները աւելի ուշ յաւելում մը կը կազմեն, որովհետեւ լատիներէն թարգմանութիւնը Եւրոպացի գիտնականները ամենէն յաւ ուսումնասիրած են եւ գլուխներուն թիւերը ընդհանրապէս ընդունուած են . յաւելուածական լատիներէն գլուխները Ա. Եւ Բ., ԺԵ թիւերով կը նշանակենք, թէեւ ասոնք ուշ յաւելումներ են⁵ : Գրքին հին հատուածին ակիզիր՝ լատիներէն թարգմանութեան երրորդ գլուխն է, իսկ ժԴ գլուխ՝ վերջը :

Լատինական հաշումին համաձայն Եզր չորս գիրքեր ունի . Առաջինը եւ Երկրորդը երրայերէն Եզրի եւ Նէկմիայի գիրքերն են . լատիներէն Գ Եզրը՝ Եօթանասնից Ա. Եզրն է, որուն Երրայերէն չկայ, եւ տարրեր ձեւն է Երրայերէն Եզրի եւ Նէկմիայի գիրքերուն (յունարէն Բ Եզրի գիրքը այդ երկու Երրայերէն գիրքերը կը կազմէ) : Մեր գիրքը, Եզրի չորրորդը կը համարեն . Հայերէն Աստուածաշունչին մէջ Եզրի գիրքերը տարրեր կերպով կը նշանակենք . Առաջինը՝ Երրայերէն Եզրի գիրքն է (Նէկմիայ գիրքը իր անունով կը կոչուի) . Երկրորդը՝ յունարէն Ա. գիրքն է եւ Երրորդը՝ լատիներէն Զորքորդ գիրքն է : Հին Հայերէն ձեռագիրներու մէջ Երկու անուններ կը գտնուին, Եզր Երրորդ ու Եզր Սաղաթիէլ⁶ : Ուսկանին թարգմանութիւնը ոչ միայն Ա. Եւ Բ., ԺԵ գլուխները կը պարունակէ, այլ նաև իր տիտղոսը Գիրք Եզրասայ Զորքորդ է : Այս պատճառով, եւ նաև իր բնագրին մանրամասնութիւններէն դատելով, պարզ է որ լատիներէն օրինակէ մը կը բղխի :

Անկարելի է գիտնալ թէ Ուկան Երեւանցի այս թարգմանութիւնը իր Հրատարակութեան առիթով՝ պատրաստեց թէ զայն գտաւ իր աղբիւրներուն մէջ : Լատիներէն Վուլգատայի աղեցութիւնը ծանօթ է Ուկանի բնադրին մէջ⁷ : Ասկէ զատ, Եզր Երրորդ գիրքը Հեթում թագաւորին ձեռագիրն մէջ չի գտնուիր, մինչ Ուկան այս ձեռագիրը գործածեց իր Հրատարակութեան համար⁸ : Այս պատճառով, կրնանք Ենթադրել որ Ուկան Երեւանցի այս թարգմանութիւնը պատրաստեց :

Սակայն, նոյն թարգմանութեան նաև ձեռագիրի մը մէջ կը հանդիրէնք (Երեւանի Մաշտոցի Մատենադարան, թիւ 349) : Ձեռագիրը Աստուածաշունչ է, 1686 թուականէն, եւ ընդօրինակողը՝ Նահապետ Կաթողիկոս Եղեսացի⁹ : Հետաքրքրական է նոր թարգմանութիւն մը գտնել ձեռագիր Աստուածաշունչի մը մէջ միայն քսաներկու տարի Ուկանի տաղաղորութենէն յետոյ : Կարելի է որ Ուկան Երեւանցի եւ Նահապետ Կաթողիկոս Եղեսացի միակ աղբիւրէ մը ընդօրինակեցին : Այս թարգմանութեան առաջին եւ Երրորդ գլուխները հոսկը Հրատարակենք, բնագիրը ձեռագրէն առնելով եւ գլուխներու եւ համարներու թիւերը աւելցնելով :

⁵ Այս գլուխները յունարէն աղբիւրէն կու զան և հատուած մը կայ որ յունարէն բնագրի քանի մը համարներ կը պարունակէ . տես՝ A. S. Hunt, *Oxyrhynchus Papyri*, VII, no. 1010 (London: Egypt Exploration Society, 1910), 11-15:

⁶ 17րդ գարէն քանի մը ձեռագիրներ գրքին անունին կ'աւելցնեն «որ է Քռանկաց» Զորքորդ, «ակայն միշտ՝ փոքր տառերով»:

⁷ Տես՝ Յ. Ա. Անասեան, «Աստուածաշունչ Մատեանի Հայկական Բնագիրը», Էջմիածինի իթ (1966) 83-91. Ա. Ե. Քոլանչեան, «Հեթում թէի Աստուածաշունչը և Ուկանեան Հրատարակութիւնը», նոյն տեղ, 120-128: B. Johnson, *Die armenische Bibelübersetzung als hexaplarischer Zeuge im 1. Samuelbuch (Coniectanea Biblica, O. T. Series 2; Lund: Gleerup, 1968)*, 63-68:

⁸ Տես՝ Քոլանչեան, նոյն տեղ, էջ 110:

⁹ «Ցուցակ Զերաբըց» Մաշտոցի Անուան Մատենադարանի, Ա. Հատոր, Երեան, 1965, էջ 303-304:

ԳԻՐՔ ԵԶՐԱՍԱՅ ԶՈՐՈՐՈՐԴ

607ա

1:1 Գիրք Եզրասայ մարգարէի երկրորդ որդւոյ Սարէի, որդւոյ Ազարէի, որդւոյ Հեղիեայ, որդւոյ Սատանիայ, որդւոյ Սադօկայ, որդւոյ Աքիտուսյ, 2 որդւոյ Աքիայ, որդւոյ Փենեհեսի, որդւոյ Հեղեայ, որդւոյ Ամերիայ, որդւոյ Ասիէլայ, որդւոյ Մարիմօթայ, որդւոյ Արնայ, որդւոյ Օղիայ, որդւոյ Բորիթայ, որդւոյ Արխէի, որդւոյ Փենեհէսի, որդւոյ Եղեազարու, 3 որդւոյ Ահարոնի ի ցեղէն Ղեւեայ, որ եղեւ գերեալ ի գաւառն միջագետաց ի թագաւորութեանն Արտաշէսի արքայի Պարսից : Եւ եղեւ բան Տեառն առ իս ասելով : 4 5 Երթ եւ պատմեայ ժողովրդեան իմոյ զիսարդախութիւնս իւրեանց, եւ որդւոց նոցա զանօրէնիւթիւնս, զորս առ իս առարկին, զի պատմեսցեն որդւոց իւրեանց : 6 Քանզի մեղք ծնողաց իւրեանց ի նոսա աճեցին, զի մոռացեալք զիս գոհեցին աստուծոց օտարուտեաց : Ոչ ապաքէն ես վերաբերի զնոսա յերկրէն 7 Եղիպտոսի ի տանէ ծառայութեան . բայց նոքա գրղուեցին զիս եւ զիսրուրու իմ քամահեցին : 8 Իսկ դու գերծ զգէս գլխոյ քո եւ զգետնեա զամենեսեան զշարիս ի վերայ նոցա, քնազի ոչ հնազանդեցան օրինի իմոյ, զի ժողովուրդէ է անսիրատ : 9 Մինչեւ ցերք տարայց նոցա որոց այսքան բարերարութիւնս շարարերի : 10 Զթագաւորս յոքունս վասն նոցա կործանեցի, զփարաւոն ընդ մանկանց իւրոց եւ զամենայն զգօր նորա հարի : 11 Զամենեսեան զհեթանոսս յերեաց նոցա կորուսի . եւ յարեւելս զաւառաց երկուց զժողովուրդու Տիւրոսի եւ Սիդօնի ցրուեցի, եւ զամենեսեան զհակառակորդս նոցա սատակեցի : Իսկ դու խօսեաց առ նոսա ասելով զայսոսիկ . 12 13 Ասէ Տէր : Այս ինքն ես զձեղ ընդ ծոյ անցուցի, եւ զհրապարակս ձեզ ի բնէ պարապեալս ընծայեցի, զառաջնորդ ետու ձեզ զՄովսէս եւ զԱհարոն քահանայ : 14 Զլոյս ձեզ ի ձեռն սեան հրոյ առաջի կացուցի եւ զաքանչելիս մեծամեծս արարի ի ձեզ, իսկ դուք մոռացայք զիս ասէ Տէր : Զայսոսիկ ասէ Տէր ամենակար . 15 Լորամարդ ձեզ ի նշան կդւեւ, բանակաւ ձեզ պաշտպանութիւն ետու, եւ անդ տրտնջեցիք : 16 Եւ ոչ հրատարակեցիք զանոն իմ յազազս կորստեան թշնամիեաց ձերոց այլ գեռ մինչեւ ցայժմ տրտնջէի : 17 Ուր են բարերարութիւնքս զորս նախ չնորհեցի ձեզ . ոչ ապաքէն յանապատին յորժամ քազցեցայք, աղաղակեցիք առ իս . 18 Ուրուոյ արդ՝ զի՞նչ զոյ մեզ, յանապատս այս առաջնորդեցիք զմեզ . բարուք էր մեզ ծառայել Եղիպտացւոցն, քան զմեռանիլ յանապատի աստ : 19 Ես վշտացայ ի հեծութիւնս ձեր, եւ ետու ձեզ զմանանայ ի կերակուր . զհաց հրեշտակաց կերիք : 20 Ոչ ապաքէն երբ ծառակեցայք զլէմն հերծի, եւ հեղան զուրք ի յագեցումն, վասն տօթոյ տերեւօք ծառոց զձեզ ծածկեցի : 21 Բաժանեցի ձեզ զերկիրս պարարտս . զքանանացիս եւ զՓերեզացիս եւ զՓշտացիս յերեսաց ձերոց յետո ընկեցի . զինչ եւս արարից ձեզ . ասէ Տէր : Զայսոսիկ ասէ ամենակարօդ Տէր . 22 Մինչ եիք յանապատին, ի զետոջն Ամօրհացւոց ծարաւեալք, եւ հայհոյեցիք զանուն իմ : 23 Ոչ զհուր ձեզ փոխանակ հայհոյանացն ետու, այլ արկեալ պիտիս ի ջուրն քազցրացուցի զգետն : 24 Զինչ քեզ արարից Ցակոր . ոչ կամեցար հնազանդիլ Ցուղա, արտարերից զիս առ ազգս այլս եւ տաց զանուն իմ նոցա զի պահեցեն զպատուիրանս իմ : 25 Վասն զի թողիք զիս եւ ես զձեզ թողիք ի ինդրելն ձեր յինէն զողորմութիւն ոչ ողորմեցայց : 26 Յորժամ վերակոչեցէք զիս, ես ոչ լուայց ձեզ, զի բծաւորեցէք զձեռս ձեր արեամբ եւ ոտք ձեր անյապաղք են առ ի ձգիլ ի մարտապանութիւն : 27 Ոչ իբրու թէ զիս ի բաց թողիք այլ զձեզ ինքնին, ասէ Տէր : Այսէս ասէ Տէր ամենակարօդ . 28 Ոչ արդեօք ես զձեզ աղաչեցի իբրու հայր զորդիս եւ իբրու մայր զդստերս եւ իրու սնուցիչ զմանկունս իւր, 29 Զի եղիջիք ինձ ի ժողովուրդ եւ ես ձեզ յԱսո-

ուած, եւ դուք ինձ յորդիս եւ ևս ձեզ ի հայր: 30 Այսպէս զձեղ ժողովեցի իր-
րու հաւ զձագս իւր ընդ թեւօք իւր 607թ ովք: իսկ այժմ զինչ արարից ձեզ, ի
բաց ձգեցից զձեղ յերեսաց իմոց: 31 Զմատուցումն յորժամ ինձ բերեցէք, ի
բաց զարձուցից զերեսս իմ ի ձէնջ, զի զօրս տօնից ձերոց եւ զամսամուսո եւ
զթլիմատութիւնս ի բաց արարի: 32 Ես առաքեցի զմանկունս իմ զմարզարէս առ
ձեզ, զորս առեալ կոտորեցիք, եւ զենիք զմարմինս նոցա, որոց զարինն ինու-
րեցից, ասէ Տէր: 33 Այսպէս ասէ Տէր. ամենակարօոլ. Ծուն ձեր ամայացեալ
է, հոսից զձեղ որպէս զմղեղ: 34 Եւ որդիք զսերականութիւնս մի արասցեն,
քանդի զպատուիրանս իմ անգոսնեցին եւ զոր ինչ չար է առաջի իմ արարին: 35
Առ ձեռն տաց զտունս ձեր ժողովրդեան եկողի որք զիս ոչ լուեալը հաւատան,
որոց զնշանս ոչ ցուցի արասցեն զորս պատուիրեցի: 36 Զմարզարէս ոչ տեսին
եւ յիշեսցին անաւրէնութիւնք նոցա: 37 Վկայեմ ժողովրդեան հանդերձելոյց
ոչնորհ, որոյ մանկունք ցնծասցեն հանդերձ խնդութեամբ զիս ոչ տեսեալ աչօք
մարմնաւորօք, սակայն հոգեով հաւատասցեն զորս ասացի: 38 Եւ այժմ եղ-
րայր, հայեաց որպիսիք փառք եւ տես զժողովուրդ զեկեալ ի յարեւելից: 39
Որոց տաց առաջնորդ զԱրքահամ, զիսահակ եւ զՅակոր եւ զՕսէէ, եւ զԱմօս եւ
զՄիքիայ եւզովել եւ զԱրդիայ եւ զՅօնան, 40 եւ զՆաւում եւ զԱմբակում,
զԱօփօնիայ, զԱնկէէ, Զաքարիայ եւ զՄաղաքիայ, որ եւ հրեշտակ Տեառն կո-
չեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ա Գ

609ա

1 Յամին Երեսներորդի կործանման քաղաքին էի ի Բարիլօն եւ ամբո-
խեցա, յանկողնոջ իմում բազմեալ, եւ խորհուրդք իմ ելանէին ի վեր քան
զսիրտ իմ. 2 քանդի տեսի զամայութիւն Սիօնի եւ զլուռթութիւն նոցա որոք
բնակէին ի Բարիլօն: 3 Եւ խողմանեցաւ հոգի իմ յոյժ եւ սկսայ խօսիլ առ Բար-
ձրեան բանս երկիրալիցս, 4 ես ասացի. Ով Իշխանոզ Տէր, դու ասացեր ի
ընէ, յորժամ տնկեցեր զերկիր, եւ այս միայն, եւ հրամայեցեր ժողովրդեան,
5 եւ ետուր Աղամայ զմարմին մահացու, այլ եւ նա հաստուած ձեռաց քոց էր,
եւ ներաչնչեցեր ի նա զհոգի կենդանի, եւ եղեւ կենդանի առաջի քո: 6 Եւ նե-
րածեր զնա ի գրախտն զոր տնկեաց աջ քո նախ քան զերկրի առգալն: 7 Եւ ոմին
պատուիրեցեր սիրել զճանապարհս քո, զորով եւ էանց, եւ փութով կացուցեր
ի նմա զմահ եւ ներ ծննդոց նորա. եւ ծնան ազգք եւ ցեղք եւ ժողովուրդք եւ
տռհմք որոց ոչ քո թիւ: 8 Եւ ընթացաւ իւրաքանչիւր ոք ազգ ըստ կամաց իւ-
րոց եւ հիանալիս առնէին առաջի քո և արհամարհէին զպատուիրանս քո: 9 Սա-
կայն գարձեալ ի ժամանակի ներածէր զհեղեղն ի վերայ բնակողաց աշխարհի
եւ կորուսեր զնոսա: 10 Եւ եղեր ներ իւրաքանչիւր ում նոցա, որպէս Աղամայ
մեռանիլ, այսպէս սոցա հեղեղ: 11 Բայց թողէր զմի ի սոցանէ զնոյ հանդերձ
տամբ իւրով, եւ յայնմանէ արդարոյ զամենեսեան: 12 Եւ եղեւ իրբեւ սկսան
բարմանալ ոյք բնակէին ի վերայ երկրի, եւ բազմապատկեցուցին զորդիս եւ
զժողովուրդս եւ զազգս բազումս, եւ սկսան կրկին անզամ զանդթութիւն առ-
նել առաւել քան զնախնիս: 13 Եւ եղեւ իրբեւ զանիրաւութիւն առնէին առաջի
քո, բնարեցեր քեզ զայր ի սոցանէ որոյ անունն էր Աբրահամ: 14 Եւ սիրեցեր
զնս եւ ցուցեր նմա միայնոյ զկամս քո: 15 Եւ հանդէպ եղեր նմա զվկայու-
թիւն յաւիտենական եւ ասացեր նմա, զի ոչ երբէք թողցես զզաւակ նորա. եւ
ետուր նմա զիսահակ եւ խսահակայ ետուր զՅակօր եւ զԵսաւ: 16 Եւ ջոկեցեր
քեզ զՅակօր իսկ զԵսաւ որոշեցեր, եւ եղեւ Յակօր ի բազմութիւն մեծ: 17 Եւ
եղեւ իրբեւ արտաքերեր զզաւակ նորա յԵղիպտոսէ, առաջնորդեցեր ի վերայ
յերինն Ախնայի: 18 Եւ խոնահեցեր զերկին եւ կացուցեր զերկիր եւ շարժե-

ցեր զտիեղերս եւ դողացուցեր զխորս եւ խռովեցեր զյաւիտեան։ 19 Եւ անցին փառք քո ի 309թ դրունս չորս, հուր եւ երկրաշարժութիւն եւ հողմ եւ սառն, զի տացես զաւակի Յակօբայ զօրէն եւ ցեղին Իսրայէլի զսիրելութիւն։ 20 Եւ ոչ ի բաց բարձեր ի նոցանէ զսիրտ չարաբարոյ զի առնէր օրէն քո ի նոսս զպուուլ։ 21 Զի զսիրտ չարայոյզ ի յուս բարձեալ առաջինն Ասդամ արտանցեալ յաղթեցաւ, այլ եւ ամենեքեան որք ի նմանէ ծնեալք են։ 22 Եւ եղեւ ներմնացեալ հիւանդութիւնն եւ օրէն ըստ սրտի ժողովրդեանն ըստ չարաբարոյութեան արմատոյն եւ էանց որ ինչ բարի է եւ մնաց չարաբարոյութիւնն։ 23 Եւ անցեալք գընացին ժամանակի եւ վերջացան ամք եւ յարուցեր քեզ զծառայ անուամբ Դաւիթ։ 24 Եւ ասացեր նմա շինել զքաղաք անուան քոյ եւ մատուցանել քեզ ներ նոյնում զխունկ եւ զմատուցմունս։ 25 Եւ եղեւ այս յամս յոլովս եւ զանց արարին որք բնակին ի քաղաքին։ 26 Ներ ամենեցուն արարեալ որպէս արար Աղամ եւ ամենեքեան ծնունդք նորա, զի վարէին եւ նոքա սրտիւ չարաբարոյիւ։ 27 Եւ մատնեցեր զքաղաք քո ի ձեռու թշնամեաց քոց։ 28 Մի թէ զբարեգոյնս արար Բարիլօն։ 29 Եւ իբրեւ եկի սոս եւ տեսի զանազորոնութիւնս որոց ոչ դոյ թիւ եւ զյանցաւորս յոլովս ետես անձն իմն այսմ երեսներորդում տարւոջ եւ զարմացաւ սիրտ իմ։ 30 Քանդի տեսի թէ զիարդ տեւես մեղանաց նոցա եւ ինայեցեր ամբարշտարար դործողացն եւ կորուսեր զժողովուրդ քո եւ պահեցեր զթշնամիս քո, 31 եւ ոչ նըշանակեցեր Զոչինչ յիշեցի զիարդ արարեր թողանիւ ճանապարհս այս։ միթէ զրարեգոյնս արար Բարիլօն։ 32 Կայ այլազգին ծանեաւ զքեզ բաց յիսրայէղէ կամ ո՞յք ցեղք հաւատացին կտակարանաց քոց որպէս Յակօբ։ 33 Որոց վարձ ոչ երեւեցաւ եւ ոչ վաստակն պտղաբերեաց զի արտագնալով արտագնաց առ ազգս եւ տեսի զնոսա ուռճացեալս եւ ոչ յիշատակողս պատուիրանաց քոց։ 34 Արդ արժմ կշռեա ի մէտ զանօրէնութիւնն մերայինս եւ նոցայն որք բնակին յաշխարհի եւ ոչ դտանի անուն քո եթէ ոչ ի մէջ իսրայէղի։ 35 Կամ երբ ոչ մեղան առաջի քո ոյք բնակին յերկրի կամ որ ազգ այնպէս պահեաց զպատուիրանս քոյայինս։ 36 Զսոսս թերեւս գտանիցես յանուանէ պահեալս զոլ զպատուիրանս քոայինս, իսկ զհեթանոսս ոչ գտանիցես։

Բ

Եղր երբորդ գիրքը աղբիւր եղաւ քանի մը գիրքերու՝ այլեւայլ լեզուներով եւ Եղր Սաղաթիէլ անունին կապուած են գիրքեր յունարէն¹⁰, ասուրէն¹¹, եթովպէրէն¹², լատիներէն¹³, և ուրիշ եւրոպական լեզուներու մէջ¹⁴։

¹⁰ Յունարէն երեք գիրքեր կան. առաջինը՝ «Տեսիլ Եզրի», C. von Tischendorf, *Apocalypses Apocryphae* (terp.; Hildesheim: Olms, 1966), 24-33. Երկրորդը և երրորդը աստղաբաշխական գիրքեր են. տես՝ F. Nau, “Analyse de deus opuscules astrologiques attribués au prophète Esdras etc.” ROC 12 (1907), 14-21:

¹¹ Ասուրէրէն գիրքը Տեսիլ մըն է, յունարէն Տեսիլէն տարբեր. տես՝ J. B. Chabot, “L’Apocalypse d’Esdras touchant le royaume des Arabes,” Rev. Sém. d’Epigr. 2 (1894), 242-250, 333-346:

¹² Եթովպէրէն գիրքն ալ Տեսիլ մըն է, տարբեր յունարէն և ասուրէրէն գիրքերէն. տես՝ J. Halevy, *Te’ezaza Sanbat (Commandments du Sabbath)*, Paris: E. Bouillon, 1902), 57-79, 178-195.

¹³ Լատիներէն գիրքը նոյնպէս Տեսիլ Երանելի Եզրի է, յունարէն գրքին նման. տես՝ G. Mercati, *Note di letteratura biblica e christiana, Studi e Testi 5*; Rome: Vatican, 1901), 70-73. Այս երկու Տեսիլները մասնաւորապէս հայկական գրքին նման են:

¹⁴ Mercati, *ibid.* 74-79; M. R. James, “introduction,” *The Fourth Book of Ezra*, ed. R. L. Bensly (Texts and Studies III, 2; Cambridge; Cambridge University Press, 1895) lxxviii f.

Բոլոր այդ գիրքերը Եզր Երրորդ գրքէն բղխելով, այդ գրքին ազդեցութիւնը ցոյց կու տան:

Նաեւ հայերէն գիրք մը կայ, որ Եզրի անուան կապուած է. անոր մէկ րնագիրը տպագրեց Հ. Սարգիս Յովսէփիեանց Անլանն Գիրք Հին Կոտակարանց հաւաքումին մէջ¹⁵: Ան կը կոչուի «Հարցաքննութիւն Եզրի Մարդուէի ընդ Հրեշտակն Տեառն վասն Հոգուոց Մարդկան». Յովսէփիեանց զայն զառավենետիկի Մխիթարեան Մատենադարանի ձեռագիրի մը մէջ (Մաշտոց, թիւ 570, թուական՝ 1208, թղ. 203ա-206թ): «Հարցաքննութիւն Եզրի» երկրորդ բնադիր մը կը գտնուի Յայսմաւուրքին մէջ (չորրորդ տպագրութիւն, կ. Պուլս, 1730, էջ դնիին):

Այս երկրորդ բնագիրը տարբեր է առաջինէն քանի մը տեսակէտներով.

Ա. Աւելի համարօտ է, բայց բաղդատաբար շատ տարբեր է:

Բ. Անոր մէջ կը պահուին բնագրին հատուածները, որոնք վենետիկեան ձեռագրէն կը պակսին:

Ուրիշ տեղ ցոյց տուած էինք որ այս գիրքը բնական մաս մը կը կադմէ Եզրի վերոյիշեալ անկանոն գիրքերուն¹⁶: Ան օրինակ մըն է հայկական եւ ուրիշ քրիստոնեայ գրականութիւններու միջեւ յարաբերութեան: Այս պատճառներով կը կարծենք որ այս բնագիրը արժանի է դարձեալ տպագրել: Քանի մը ընթերցուածներ կը դնենք Օքսֆորտի Պոտլէեան Մատենադարանի Զեռ. Մարչ 438, Բ. Հատոր, թղ. 402ա (17-րդ դ.):

Իսկ միւս Եզրն՝ որ Սաղաթիէլ կոչեցաւ, եւ նա եւս էր ի Բարիլոն՝ եւ սուգ ունէր վասն աւերածոյն Երուսաղէմայ, վասն որոյ Տէր առաքեաց դհեշտակ իւր եւ մխիթարեաց զնա. . .

Սա ետես զհրեշտակն Աստուծոյ եւ եհարց վասն արդարոց եւ մեղաւորաց երբ ելանեն յաշխարհէս: Ասաց Հրեշտակն. Արդարոցն լոյս է եւ հանդիսաւ, կեանք յաւտենական, իսկ մեղաւորացն¹ տանջանք անվախման¹: Ասէ Եզր. Եթէ այդ այդպէս իցէ, ապա երանի անասնոց եւ գազանաց երկրի՝ եւ սողնոց եւ թռչնոց երկնից, որ ոչ մնան յարութեան եւ դատաստանի: Ասէ Հըրեշտակն. Մեղանչես զայդ ասելով, զի ամենայն ինչ վասն մարդոյն է արարեալ Աստուծած, եւ զմարդն վասն Աստուծոյ եւ յորս ուր գտանէ Աստուծն ըդմարդն, այնու զատէ: Ասէ Եզր. Յորժամ առնուս զողիսն մարդկան, ո՞ւր տանիս: Ասէ Հրեշտակն. Զարդարոց Հոգիսն տանիմ յերկրպագութիւն Աստուծոյ եւ կայացնեմ² ի յօդդ վերին, եւ հոգիք մեղաւորաց ըմբռնին ի դիւաց եւ³ յօդս եւ արդելած: Ասէ Եզր. Եւ հոգին որ կալցի⁴ ի Սատանայէ, ե՞րբ ազատի⁵: Ասէ Հրեշտակն. Եթէ իցէ ոք Հոգւոյն ի յաշխարհէմս⁶ բարի յիշատակ որ աղօթիւր եւ որողմութեամբ⁶ թափէ զնա ի Սատանայէ: Ասէ Եզր. Որո՞վ իրօք: Ասէ Հրեշտակն. Ազօթիւր⁷, ողորմութեամբ եւ պատարագօք: Ասէ մարդուէն. Եւս թէ կենալ,⁸ Հոգւոյ մեղաւորին՝ բարի յիշատակ որ օժանդակ է նմա, զինչ լինիցի այն Հոգին: Ասէ Հրեշտակն. Մնայ այնպիսին՝ ի ձեռն Սատանայի մինչ ի գայուսոտ Քրիստոսի, յորժամ հնչէ փողն Գաբրիէլի. յայնժամ ազատին Հոդիքն ի ձեռացն Սատանայի, եւ սլանան յօդիցդ ի վայր եւ գան միանան յիւրաքանչիւր մարմին հողացեալ զոր ձայն փողոյն շինչ եւ զարթուցանէ⁹ եւ նորադէ⁹: Եւ ընդ առաջ վերացուցանէ Քրիստոսի Աստուծոյ մերոյ որ գայ ի դատել¹⁰ զեր-

¹⁵ Էջ 300 - 303:

¹⁶ M. E. Stone, "The Mediaeval Ezra" Studies in the Pseudepigraphy (forthcoming).

կիր, այս է¹⁰ զարդարու եւ զմեղաւորու եւ հատուցանէ ըստ իւրաքանչիւր դոր-ծոց :

Աղերսանօք հոգեպատում մարդարէիցն քոց անձառելիդ Աստուած,
ողորմեա ըստացողի գրոյս :

ՄԻՔԱՅԻԼ ՍԹ-0Ն

1-1 Հուր եւ խաւար եւ դժոխք յաւիտենական, ² բնակեցուցանիւմ ³ որ
⁴ ըմպոնի ⁵ զեղծանի ⁶⁻⁶ Օքս . չունի ⁷ Օքս . չունի ⁸ չունի ⁹ Օքս . չունի
¹⁰⁻¹⁰ Օքս . չունի



¹⁰ Monast. Hist. 74-75. N. S. Jones, "Introduction," *The Psalms Book II*, p. 1.
¹¹ L. Barnet (*Texts and Studies III, 2*; Cambridge: Cambridge University Press, 1966-1970) պահպանութեա ու ուսուց "առ Խաչունի առ"